



ՀԱՅԿԱՍՏԱՆ

ՀԱՅԿԱՍՏԱՆ



Զ.Տարի : Թիւ 2

Եռամսեայ թերթիկ

Ապրիլ 2020

Հրատարակութեամբ

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի շրջանի վարչութիւն



24 March at 15:20

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ



Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Քորոնա ժահրին պատճառած լուրջ տագնապին:

Տագնապը ունի համաշխարհային տարողութիւն՝ առողջապահական, տնտեսական, ընկերային եւ հոգեբանական ծանրակշիռ հետեւանքներով: Պետութիւններ, միջազգային եւ տեղական կազմակերպութիւններ ժահրին տարածման առաջը առնելու համար, իւրաքանչիւր իր պատասխանատուութեան սահմաններուն մէջ, անհրաժեշտ քայլերու կը դիմէ՝ հանրութիւնը ապահով ու անվնաս պահելու համար:

Աշխարհասփիւռ իր կառոյցին բերումով, Հ.Մ.Ը.Մ. եւս կը կրէ տագնապին բոլոր հետեւանքները: Միութեան 111 մասնաճիւղերուն ընթացիկ աշխատանքները դադրած են այդէն եւ Շրջանային թէ Մեկուսի Վարչութիւններ, Կեդրոնական Վարչութեան ցուցմունքով, լծուած են արտակարգ իրավիճակի յատուկ գործունէութեան:

Արդարեւ, տագնապին սկզբնական օրերէն Կեդրոնական Վարչութիւնը՝

Ա.- Միութեան 26 շրջաններէն պահանջեց բոլոր հաւաքները եւ սկստուտական-մարզական աշխատանքները փոխարինել դաստիարակչական առցանց ծրագիրներով՝ կարելիութիւնը ստեղծելով որ նորահաս սերունդը, ակումբներէ եւ հաւաքավայրերէ հեռու մնալով հանդերձ, հեռու չմնայ ազգային-միութենական կեանքէ եւ մթնոլորտէ:

Բ.- Հ.Մ.Ը.Մ.ի մարմիններուն թելադրեց քարոզչական առցանց աշխատանքի ձեռնարկել իրենց շրջաններու անդամները, համակիրներն ու ժողովուրդը տեղեակ պահելու համալ Քորոնա ժահրին վտանգներուն եւ նախազգուշական միջոցներուն մասին:

Գ.- Որոշեց ժողովական կեանքը ըստ կարելիութեան շարունակել այդի արհեստագիտութեան ընձեռած միջոցներով եւ հաղորդակցութեան կարելի բոլոր միջոցներով՝ անխափան պահելով մարմիններ-անդամներ եւ մարմիններ-Կեդրոնական Վարչութիւն կապերը:

Դ.- Միութեան շրջաններուն թելադրեց իրենց բովանդակ կարելիութիւնները դնել ազգային մարմիններու տրամադրութեան տակ, կամաւոր ծառայութեան սկզբունքով օժանդակելու համար տագնապահար հայորդիներու կարիքներուն
Արտակարգ իրավիճակի ներկայ պայմաններուն մէջ, Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութիւնը կը յուսայ յիշեալ քայլերով իր մասնակցութիւնը բերել մեր օրերու համաշխարհային մեծագոյն տագնապին դիմագրաւման, գործնական ու անմիջական փաստը տալով մարդկային մօտեցումի, քաղաքացիական գիտակցութեան եւ ազգային պատասխանատուութեան այն արժէքներուն, որոնք հարազատ արտայայտիչները կը հանդիսանան միութեան առաքելութեան եւ «Բարձրացի՛ր-բարձրացուր» նշանաբանին:

Հ.Մ.Ը.Մ.Ի

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ




Հ.Մ.Ը.Մ. Լիբանան

Ինչպէս պաշտպանուիլ "Քորոնա" ժահրէն

Ի՞նչ է "Քորոնա" ժահիրը

"Քորոնա" ժահիրը կը յառաջացնեն սովորական հարբուխ, ինչպէս նաեւ ծանր հիւանդութիւններ: Այժմ յայտնաբերուած է ժահիրն Նոր Ենթատեսակը դեկտեմբեր 2019ին, որ սկսած է Զինաստանի մէջ:



Ի՞նչ են ախտանշանները



Տաքութիւն



Հազ



Ծանր շնչառութիւն

Ի՞նչպէս կը փոխանցուի եւ երբ կը յայտնուի



Օդակաթիլային ճանապարհով
(հազ, փռնգտալ)



Գաղտնի շրջան


- ◆ Յաճախ լուալ ձեռքերը օճառով եւ ջուրով կամ մաքրել hand sanitizer-ով: Մտունդ առնելէ առաջ պարտադիր լուալ ձեռքերը:
- ◆ Զիթն ու բերանը գոցել թաշկինակով հագալու կամ փռնգտալու ժամանակ, ապա թաշկինակը աղբաման թափել:
- ◆ Խուսափիլ շնչառական հիւանդութիւն ունեցող անձերէ, անհնարութեան պարագային օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ):
- ◆ Ճամբորդութեան պարագային ուշադիր ըլլալ տուեալ երկիրի համաճարակային իրավիճակին:
- ◆ Ախտանշաններու առկայութեան պարագային ինքնաբուժութեամբ չզբաղիլ եւ դիմել բժիշկի:

Առցանցային ժողով

Ըստ «Սկաուտը միշտ պատրաստ» կարգախօսին, «Քորոնա» ժահրին պատճառով ստեղծուած բացառիկ հանգամանքները չկարողացան բացառել միութեանս սկաուտական խմբապետական կազմը շարունակելու իր նախապատրաստական գործողութիւնները. 31 Մարտ 2020 Թ.ին միութեանս խմբապետական եւ սկաուտական



խորհուրդը
շարունակեց
իրեն հերթական
հանդիպումները
բայց այս անգամ
առցանցային
տարբերակով



Beste scouts/ouders,

In verband met de recente ontwikkelingen rondom COVID-19 (Corona) en de maatregelen die het kabinet en Scouting Nederland nemen, heeft Homenetmen Almelo besloten om alle scoutingactiviteiten van de komende tijd te staken.

Dit betekent dat er in ieder geval tot 31 maart geen scoutingbijeenkomsten zullen plaatsvinden. Wij vinden dit heel jammer, maar we nemen het zekere voor het onzekere. We houden jullie zo veel mogelijk op de hoogte voor verdere activiteiten via onze Facebook-groep en de mail.

Wij wensen iedereen veel gezondheid toe en tot snel!



Հ.Յ.Դ. -ի Հիմնադրության 129- ամեակ

Յունուար 18, 2020Թ.ին Ալմելո-ի Ս.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցույ Գալուստ Գուլպենկեան սրահին մեջ Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի սկաուտները մասնակցեցան Հ.Յ.Դ. Արամ Մանուկեան կոմիտեության (Հ.Յ.Դ. հիմնադրության 129- ամեակի)կազմակերպուած հանդիսատր շքեղ բացման տօնակատարութեան:



Միջոցառմանը ներկայ էին Նիդեռլանդներում Հ.Հ .դեսպան Տիգրան Բալաեանը, Ալմելո-ի շրջանի հոգևոր հովիւ Տեր Մաշտոց Դադոտասարեանը, ՀՅԴ քիւրդի անդամ Մուրադ Փափագեանը, ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի կենտրոնական կոմիտեի անդամ Հրաչ Վարժապետեանը, Նիդեռլանդներում գործող տարբեր կազմակերպութիւններու ներկայացուցիչներ և հիւրեր:



Հայ Մկառուտի օր

Հ.Մ.Ը.Մ. Ալմելո Մեկուսի Շրջանի հիմնադրությունէն մինչեւ օրս Հայ Մկառուտին օրը եղած է եւ պիտի շարունակէ մնալ միութեանս սկաուտական ուխտաւոր երկօրեայ տօնակատարութիւններէն մէկը:



Շաբաթ 29 Փետրուար 2020 Թ.ին նման նախորդ տարիներուն, միութեանս սկաուտները զբաղուեցան Ալմելո-ի Ս.Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մաքրութեան աշխատանքներուն . որուն աւարտին սկաուտները շարունակեցին սկաուտական խորհուրդի նախապէս ծրագրուած դասընթացքները եւ աշխատանքները Եկեղեցւոյ (Գալուստ Կուլպենկեան) սրահին մէջ:



Եկեղեցւոյ (Գալուստ Կուլպենկեան) սրահին մէջ նախատեսուած դասընթացքները եւ յաջորդ օրուայ պատրաստութեան աշխատանքները աւարտելէ ետք Ալմելո-ի հոգեւոր հովիւ հոգեւորական ողջուններով փոխանցեց Վարդանանքի պատգամը մասնակից սկաուտներուն :



Կիրակի 1 Մարտ 2020 Թ.ին միութեան սկաուտները մասնակցեցան Ալմելօ-ի Ս.Գ.Լ.Եկեղեցւոյ կիրակնօրեայ Ս.Պատարագի արարողութեան , որուն աւարտին պատրաստ հաստատուեցան Եկեղեցւոյ սրահին մէջ:



Տօնակատարութեան յայտագիրը սկիզբ արաւ Հոգեւոր հովիւի օրհնութեամբ ուր ետք Միութեանս Քարտուղար Եղբ. Սեւան Կորկիսեան փոխանցեց ներկաներուն Հայ Սկաուտի օրուայ պատգամը եւ նրա գուգադիպումը Վարդանանց տօնի հետ . քոյր Մարիամ Մխիթարեան



փոխանցեց Սկաուտական խմբապետական կազմի խօսքը արտասանելով (Միրելի Հայրենակիցներ Քոյրեր եւ Եղբայրներ Միութեանս սկաուտական խմբապետական կազմը տարիներ շարունակ կը նշէ Հայ սկաուտի օրը գուգադէպ Վարդանանց հաւատքի եւ գոյատեւման հերոսամարտի յիշատակին հետ հաւատարմով սկաուտական ծառայասիրութեան, օգնութեան եւ

մարդասիրության աշխատանքները կը միանան միշտ մեր ազգային հերոսական եւ հայրենասիրական գործունեություններու հոսանքներուն մէջ եւ այսօր մենք շարունակութիւնն ենք Վարդանանքի նահատակ սերունդին . եւ մեր հիմնական ուխտ աշխատանքն եղած է շարունակել ազգանուէր պապենական ուխտը) շարունակելով (Այսօր հպարտութեամբ մենք կը յայտարարենք թէ ընդարինապէս սփիւռքի եւ ի մասնաւորապէս Ալմելօ քաղաքին մէջ 24 տարուայ մեր նախորդ Զոյր եւ Եղբայրներու ցանուած սերմերը պտղաբեր դարձած են : Ուր այս տարուայ մէջ հնարաւոր պիտի ըլլայ մեզ ունենալ մեր սեփական օճախը մեր սեփական հողին վրայ) :



Խմբապետական խօսքի աւարտին արտասանուեցաւ ազգային եւ հայրենասիրական արտասանութիւններ ուրկէ ետք ցուցադրուեցաւ սկաուտներու կողմէ պատրաստուած Հ.Մ.Ը.Մ. Ալմելօ-ի պատմական սկաուտական լուսանկարչական պաստառ :

Օրուայ ձեռնարկին ներկայ գտնուեցան Ալմեյո-ի Ս.Գ.Լ. Եկեղեցւոյ վարչութեան ատենապետն եւ անդամներ , միութեանս վարչութեան ներկայացուցիչներ , համակիր հայրենակիցներ ապա մեր սիրելի միութեան քոյր եղբայրներ:



Յայտագրի աւարտին Հոգեւոր հովիւը օրհնեց միութեանս Սկաուտական խորհուրդի համագործակցութեամբ Սկաուտական օժանդակ յանձնախումբի կողմէ սովորական պատրաստուած ոսպէ ճաշը:



Ս.Պասկ

17 Յունուար 2020 Թ.ին Արմելո-ի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցւոյ մէջ միութեանս զաւակաց մարզական յանձնախումբի անդամ եւ սրահի ունեւագնականի խմբապետ Եղբ. Արման Խաչիկեանի եւ միութեանս փարչութեան Անդամ եւ միութեանս ընդհանուր խմբապետուհի քոյր Փաթիկ Տատուրեանի Ս.Պասկը:

Միութեանս Վարչութեան եւ Անդամներու ջերմ ողջոյններով կը շնորհաւորեն միութեանս զաւակաց Ս.Պասկը մատթելով նրանց երջանկութիւն եւ առաջընթաց յաջողութիւններ



Բանակում

Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ Մեկուսի Շրջանի կազմակերպությամբ տեղի ունեցավ ԽԵԲՏԲԼԱՆՏ-ի շրջանի ԷԼՄԻ բանակավայրին մէջ 22-23 Փետրուար 2020 Թ.ին երկօրեայ բանակում:

Երկօրեայ բանակումին մասնակցեցան միություն (մօտ 25) սկաուտներ. Բանակումին մասնակցից սկաուտների ստացան Հ.Մ.Ը.Մ. Առնհեմի սկաուտական խմբապետական կազմի կողմէ նախապէս ծրագրուած սկաուտական դասընթացներ . մարզանքն եւ սկաուտական խաղերն ալ ներկայ էին օրուայ յայտագիրներուն :



Հ.Մ.Ը.Մ. Առնիկեի վարչությունը իր շնորհակալության խօսքը կ'ուղղէ բոլոր Անդամներուն որոնք որեւէ ջանք չխնայեցին իրենց բարոյական եւ նիւթական աջակցութիւնները յայտնելու նման ձեռնարկի մը յաջողութեան համար:



Մարզական



Քորոնա ժախի համաճարակից ստեղծուած պայմաններու պատճառաւ եւ հետեւելով երկրի առողջապահական եւ ապահովական օրէնքներուն համապատասխան Հ.Մ.Ը.Մ. Ալմեյո Մեկուսի Շրջանի տրակի ոտնագնդակի Ա.Խումբի (K.N.V.B) ԹԻՎԵՆԹԱ շրջանի 2019-20 տարեշրջանի Բ.Կարգի բոլոր մրցաշարերը յետաձգուեցան.-

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՊԱՐԱՀԱՆԴԷՍ

Կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ. Արմէո Մեկուսի Ճրջանի
Վարչութեան տեղի ունեցաւ Կիրակի 6 Յունուար 2020 Թ.ին Նոր
տարուայ եւ Ս.Ծննդեան տօնի առթիւ ՀԵՆԳԼՕ քաղաքի
(Beckumpalace) սրահին մէջ շքեղ ընտանեկան պարահանդէս:





Հ.Մ.Բ.Մ. Արմենիո Մեկուսի Շրջան

Բրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- ⇒ Հաղորդագրութիւն Հ.Մ.Ը.Մ. Կ.Իարչութեան .
- ⇒ Ինչպէս պաշտպանուիլ «Քորոնա» ժահրէն .
- ⇒ Առցանցային ժողով.
- ⇒ Սկսուտական հաւաքոյթներու դադար (Հոլանտերէն)
- ⇒ Հ.Յ.Դ. –ի հիմնադրութեան 129 ամեակ
- ⇒ Հայ Սկսուտի Օր.
- ⇒ Ս.Պսակ.
- ⇒ Հ.Մ.Ը.Մ. Առնհեմ Մեկուսի Շրջանի «ԲԱՆԱԿՈՒՄ»
- ⇒ Մարզական
- ⇒ Ընտանեկան պարահանդէս
- ⇒ Բովանդակութիւն

Հասցէ . Adres : welgelegen 8 . 7608 JZ - Almelo

Կայք էջ . Website : homenetmenalmelo@yahoo.nl

Facebook : Homenetmen Almelo / ՀՄԸՄ Ալմելո

Instagram  : [homenetmenalmelo](https://www.instagram.com/homenetmenalmelo)

Առաջարկներու համար կը խնդրուի կապ հաստատել homenetmenalmelo@yahoo.nl ու/